

“...Հանդէս Ամսօրեայ թերթը առ հասարակ ընտիր յօդուածներ պարունակելով լաւ ընդունելութեան արժանի է:,,

ԵՌՅԵ, Թ. 3, 1887:

“...Սոյն օգտակար պարբերականը ըլլոր ընթերցասիրաց կարդալու արժանի հանդէս մի է որ գիտական, քարոյական, պատմական եւ այլ ճիւղ պարունակութեամբը իւր կոչման ըուն համեմատ, եւ հրատարակուած հանդէսներու առաջինը կրնայ համարուիլ....,,

ԺԱՂԻԿ, Թ. 21, 1887:

“...Միակ ամսականութիւն, որ կարող կը լինի աշողութիւն ունենալ մեր մէջ, թէ իր դիւրով, թէ խմբագիրների եւ աշխատակիցների եռանդուն եւ միահռօգի գործակցութեամբ եւ թէ վերջապէս իր ընտրած նպատակին ընտրելիութեամբ, — դա Հանդէսն է: Փոքր նշանակութիւն չունի մի թերթի աշողութեան համար նաեւ մաքուր թուղթը եւ գեղեցիկ տպագրութիւնը: Ոչ մի տեղ, որտեղ հայոց տպարաններ կան, այնքան կոկիկ, վայելուչ եւ ակնահաճոյ տպագրութիւն չը կայ, որպէս Վիէննայի Միխիթարեանց տպարանում: Ընթերցողը մեծ հաճութեամբ է քաջանում Հանդէսի էջերը եւ կարդում....,,

ՄՇԱԿ, Թ. 29, 1887:

“...Այս Հանդէսը պիտի խօսի գլխաւորաբար Բարոյական, Ուսումնական եւ Արուեստագիտական նիւթոց վրայ: Տպագրութիւնը, գիրն ու դիրքը կատարելապէս ազնիւ է:,,

Կը ցանկանք մեծ յաջողութիւն եւ երկայն տեւողութիւն:

L'IMPARTIAL (DE SMYRNE), 1887:

“Հայերէն լրագրի մ”առաջին թիւն ունինք մեր առջեւ որ 1887ին նոր տարւոյ հետ Աստրիոյ-Հունգարիոյ մէջ լոյս տեսաւ: Ասոր անունն է Հանդէս Ամսօրեայ եւ մեծ ութածալ դիրքով Վիէննա գիտնական Միխիթարեաններէ կը հրատարակուի, որոնց զլուխ է այժմ իբրեւ Ընդհանրական Աքադ. ծանօթ հայ քերականն (Grammatiker) Հ. Արսէն. Վ. Այտընեան....,,

Wiener Zeitschrift

für die

KUNDE DES MORGENLANDES

I. Band, I. Heft, 1887.

ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՄՍՈՐԵԱՅ ՀԱՆԳԻՍԻ

Առ Յ. Վ. յԷՋՄԻԱԾԻՆ: — Ընդունեցանք “Արարատ”, այ Գ. Թիւն: Բ. Թիւն
ցայտօր չենք ընդունած:

Առ Ն. Տ.-Ս. ի ՆՈՐ-ՆԱԾԻՋԵՒԱՆ: — Կը ուսասենք մեր նամակին պատաս-
խսին:

Առ Կ. Պ. ի ՄԱՐՍԷՅԼ: — Կը ցաւիք որ ալիւսլլ պարագայից պատճառաւ
Ձեր խնդիրը չենք կրնար կատարել:

Առ Ա. Ա. ի ԴԱԻՐԷԺ: — Ընդունեցանք Ձեր թողթն հանդերձ բաժանորդա-
գնով: Գրոց ցանկն կ'ընդունիր այս թողոյս հետ:

Առ Տ. Կ. Գ. ի ՊՈՒԼՐԵՇՏ: — Բաժանորդագիւններն ընդունած ենք եւ իւրաքան-
չիւր հասցէին “Հանդէս”, ուղարկած: Ի մօտոյ կ'ընդունիր նամակ մը:

ՉԱՅՆ ՄԱՐԼՈՅ ԱՄՍՈՐԵԱՅ ՀԱՆԳԻՍԻ ՎՐԱՅՈՒ

“...Քնաւ տարակոյս չկայ որ սոյն կարեւոր եւ օգտակար հրատարա-
կութիւնն ամենուն համակրութիւնը պիտի վաստակի թէ՛ ըզվանդակած նիւթերուն
ընտրութեանը, թէ՛ լեզուին արտաքոյ կարգի գեղեցկութեանն ու մաքրութեանը
եւ թէ՛ նոյնը զրոգաց իմաստութեան ու գիտութեան աշխարհածանօթ ըլլալուն
պատճառաւ...: Հանդէս ամսօրեային ուրիշ մէկ առաւելութիւնն ալ է տպագրու-
թեան արտաքոյ կարգի գեղեցկութիւնն ու թղթոյն ազնուութիւնը. այսու առաւել
եւս կը հաստատուի Վիեննայի Միփթարեան Վանքին տպագրութեան արուեստին
մէջ իրաւամբ վաստակած համբաւը, եւ իրօք ալ թերթիս տպագրութիւնը Եւրոպայի
արժանի՝ վայելուչ տպագրութիւն մ'ըլլալն ակն յայտնի է...:”,

ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ, Թ. 477, 1886:

“...Վիեննայի պատուարժան Միաբանութիւնը իր կարողութեամբը եւ
քաղաքակրթեալ Եւրոպիոյ կեդրոններէն միոյն մէջ իր ունեցած դիրքովն, անտարա-
կոյս մեծ ծառայութիւններ կ'ընայ մատուցանել ազգին: Ուստի կը շնորհատրեմք
իրենց այս նոր ձեռնարկը, որոյ Ա եւ Բ թիւերն հրատարակուած են արդէն, եւ
որը շատ օգտակար նիւթեր կը պարունակեն՝ հասարակաց ընթերցանութեանն
արժանի. ջերմապէս կը յանձնարարենք Ամսօրեայ հանդէսը:”,

ՏՆՏԵՍ, Թ. 3—4, 1887:

“...Թերթը խմբագրվում է Տաճկահայոց ընդհանուր. որչափ մեր ստացած
առաջին համարի ընթերցումից կարողացանք համոզուիլ՝ Միփթարեան հարց այս
հրատարակութիւնը կարող է օգտաւեր լինել ընթերցողներին:

Ամսագրի ներքին արժանաւորութիւնը երաշխաւորեալ է Վիեննայի ու-
սումական հարց համբաւովը, իսկ տպագրութիւնը շատ գեղեցիկ է...:”,

ԱՐԱՐԱՏ, Թ. 1, 1887:

ՀԱՆԳԻՍ ԱՄՍՕՐԵԱՅ

Կ Ը Վ Ա Ջ Ա Ռ Է Ե Ի Բ Ա Ժ Ա Ն Ո Ր Դ Կ Ը Գ Ր Է

Կ. ՊՈՂԻՍ,	Վանատուն Մխարանոթեան:
„ „	Սոռձո Պօղոս Աղա:
ԶՄԻՌՈՆԻԱ,	Վանատուն Մխարանոթեան:
ԿԱՐԻՆ,	Տ. Սերովբէ Վ. Զորեան:
ՏՐԱՊԻԶՈՆ,	Հ. Համազասպ Վ. Համանեան:
ՊՐՈՒՍԱ,	Անտոն Էֆ. Թօփձեան:
ՏՓՂԻՍ,	Գրախմատ Պր. Զաքարէ Գրիգորեանց:
ՊԱԹՈՒՄ,	Առաքել Էֆ. Սարոյիսեան:
ԱՂԵԸՍԱՆԴՐԻԱ,	Տ. Ղեռոնդ Ըն. Փափազեան:

~~~~~  
Վ Ի Ե Ն Ն Ա. Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն.  
~~~~~